

# Ո ՃԻ ՄԵԴԻ Է ԳՐԵԼ

«ԶԵԶՈՒ» ԵԽ «ԱՄԵՆ»

— : : : : —

Հեղուական ինդիբներու մասին շատեւ հու հետ շատ անգամներ շատ առիթներ ունեցայ զրելու և վիճելու բայց այդ շատերը մեզի պէս սովորական մարդիկ էին, այսինքն՝ իրենց անունին առջի շողաղուն բառեր չկային. շատ շատ Պ. մը կը զնէի կ'անցնէր. ինչպէս իրենց աւ իմ անունիս առջեւ չ. մը :

Բայց այս անգամ ինդիբը փոխուած է. զիմացս ունիմ պրոֆեսոր մը, մեծայարդ տիրար Նիկողայս Աղոնց. Աւագի զրելէ շփոթութիւն մը, տեսակ մը վախ, ահաւ փետ պաշարած է զիս :

« Ի՞նչպէս պէտք է զրել « Ամեն » և « Զեզոր » բառերը », այս է զիրնազիրն այն յօդուածին, զոր կը սուրազու Պրոֆ. Աղոնց (Հայրենիք 1930, 12 Ցուլս, թ. 5531) եւ զոր արտասպեց նաեւ « Ազգարար » :

Այս յօդուածը զրելու առիթ կու տայ իրեն « Հայրենիք » իմրազրութիւնը, որ անխոհեմութիւնը կ'ունենան նոյն Պրոֆեսորին « Ամրիկունան իշխանութիւն » յօդուածին մէջ « Զեզոր » եւ « Ամեն » բառերը սրբազրելու, այսինքն ե-իրը և-ի փոխելու :

Իրաւունք ունէր « Հայրենիք » այդ փոփոխութիւնն ընկլու. ունէր այնքան՝ ո՛րքան նոյն ինք Պրոֆ. Աղոնցը, որ կը « Բանրեր » ին մէջ ուզածն ըրած է ուրիշ ներու յօդուածներուն վրայ. Հոն Արքիար յօդուածներ ունի, զոր ջարդած բրդած, աղճաւած, լզնորած է. « Ամեն », « տարւան », « վեցամես », « կը բացէր », « յետո », « բաժնւած », « դատապար-

տէին », եւն. եւն. (տես Բանրեր Բ. Գիրը, էջ 155):

Մարդ կ'ափշի (փիւրով զրեմ որ տւելի ուժ ունենայ բառը) կը մնայ, թէ ինչպէս Հայկակեանը իր « նախնեաց աւանդնեսուն չհետեւող » զրպարանով մը, կ'ելէ այսպիսի սճիրներ կը գործէ, « նախնեաց աւանդներց ոտնակով ընելով »:

Հոս՝ Պրոֆ. Աղոնց ուղիղ զրութիւնը՝ թիրած, ծոած է, իսկ « Հայրենիք » իր բազորութիւնը ծուո՞ւ շիտկած։ Որով և մեծապէս իրաւունք ունէր ընելու Սրբազորին մատները դալար։

Ազգազրական ինդիբները զինքն ըզբազենելուն և հետազրբելուն համար է որ կը զրէ եղեւ յարգելի Պրոֆ.ը իր այդ յօդուածը։

Արեւելահայ եւ ... ուղղազրութիւն ... Ո՛րբան տարօրինակ, որբան հակոտնեայ՝ ողնդինեայ բան. մեր լեզուին վրայ ոչ շնորհ թողուցին եւ ոչ ուղղութիւն այդ արեւելահայց, եւ մեր Պրոֆ.ը՝ մի ի նուցանէ՝ ուղղազրութեան մասին յօդուած զրելու կ'ելէ։ Խօսքս մօտաւոր տիրուր անցեալին վրայ չէ. հինը ինչ է որ... Զէ որ Աղայեանցներ, Մալխասեանցներ, Արեղեանցներ նոյն նման այլանդակեցին, անձնաչելի զարձուցին մեր սրանչելի լիզոն. ճիշտ նոյն շատպին է որ կը հետեւի եւ մեր Պրոֆ. Աղոնցը։

Կը զրէ. « Արեւելահան զրականութիւնն մէջ ընդունուած է զրել չկոր եւ ամեն, մինչդեռ արեւելահանում սովորական է չեւ զոր եւ ամեն զրութիւնը։ Վերջերս չ. Ղաղիկեանը սաստեց որ անպատճառ ե-ով

գրեն եւ ոչ ե-ով, եւ այժմ հայ թերթերը գրեթէ անվընէպ հետեւում են այս պատուէքին։ Հ. Ղայկիկեանը հաւատարիմ է Մխիթարեան աւանդութեան, որի հրմական աղքիւրն է Հայկազեան Բառարանը»։

Մանօթ է մեզի՝ մանաւանդ թէ քաջածանօթ՝ որ իրմով չէ որ կը սկսի լեզոր եւ ամեն զրութիւնը, ինչպէս ինցն ալ կ'ըսէ. աշքէս անցած են րոլոր արեւելահայ թերթերը... ու մինակ ատոննը. ինչ մասիր, ինչ անհիթիթ, կոպիտ զրութիւններ կան հոն, ինչ սխալներ լեզուի եւ քերականութեան...»

Մեր արեւմտեան զրականութեան մէջ Զեղորը առ հասարակ ամէն ոց ուղիղ զրած է, եւ կը զրէ. վերջերս Պոլսոյ թերթերէն մէկուն մէջ էր որ հանդիպեցայ սխալ «չեղոր» զրութեան, եւ այդ պատճառաւ զրեցի. խակ ամենը, բաց ի վեննական Հայրենի՝ որոնց միշտ ուղիղ «ամէն» զրած են, ուրիշներ զրեթէ առ հասարակ՝ մինչև Շահնազարի «Հայրենիք»ի երեւումը՝ սխալ ձեւով կը զրէին. այդ թերթը շատ մեծ արդիւնը ունի հայ լեզուի կանոնաւորման մէջ, բայց հրմաշատ թիշեր մեցած կին սխալ «ամէն» ձեւով զրոններ. Եւ մնանց բաւական վեճներ ունեցանց Հին ու Նոր Աշխարհի հետ, եւ թիշերն ալ՝ որովհետեւ ողջմտութիւն ունէին՝ տեսան ծուռը՝ համոզուեցան, եւ ուղիղ կը զրեն։

Պրոփ. Աղոնց պէտք է մեծ յարգանցով արտասանէ Հայկազեան բառարանի անունը. եւ գիտնայ որ Մխիթարեան աւանդութեան հիմնական աղքիւրը՝ ամրով հայկական մատենազրութիւնն է, ոչ լոկ Հայկազեանը։

«Մխիթարեանները կարծել են որ չեղոր բառը կազմուած է չէ եւ զոր եւ ուրեմն պէտք է զրել ե-ով, որ հական բայի երրորդ դէմքն է; Բացարձակ մոլորութիւն»։ «Նախ կարելի չէ ասել չէ զոր, ինչպէս աններելի է ասել չէ զմարդ։ Հայկազեան բառարանը հարիւր տարեկան պատկառելի ծերունի է եւ, ինչ որ ներելի էր նրան,

անթոյլատրելի է մեզ, նրա թոռների համար։ ( Դուց Հայկազեանի խորթ թոռէ...):

Կըսէ յետոյ թէ առաջին անգամ երեւան եկած է այդ բառը Դիրոնսիոս թրակացիի թերականութեան թարգմանութեան մէջ, զոր Շ. Ջրպետ հրատարակած է 1826ին, եւ ինց Պ. Աղոնց 1915 թուին հրատարակած վերսալին ի Պետրոգրադ, ծանօթութիւնց ոռուերէն լեզուով։

Կ'ըսէ նաև թէ հիները չեղոր կը գրէին, բաղմաթիւ ձեռագիրներ բաղդատեր է՝ ուրոնց բոլոր ե-ով են եղեր. Ու կ'աւելցնէ թէ «Հայկազեան բառարանը, անշուշտ, մեղանչել է բանասիրութեան դէմ, երբ ընդունել է չեղոր զրութիւնը թիւր ստուգարանութեան մնջումով, այն ինչ պարտաւոր էր հետեւիլ ձեռազրական աւանդութեան»։

Եւ կը փակէ. «Աղոգ՝ հակառակ հին եւ նոր Մխիթարեանների եւ համաձայն մեր նախնիքների աւանդի պէտք է զրել անշեղ եւ անվիթ լեզոր եւ երբենց չեղոր»։ Հիմա սկսինք։

Յարգիլի Պրոփ.ը պէտք է զիտնայ որ Հայկազեան բառարանը բնական պատմութեան, աշխարհագրութեան կամ թուարանութեան դասագիրը չէ՝ որ տարուէ տարի փոփոխման ենթակայ ըլլայ. ան՝ շտեմարանն է հայ լեզուի բառերուն, որոնց չեն փոխուիր. տրուած սահմաններուն մէջ կրնան անճղութիւններ ըլլալ, բայց բառը՝ բառ է. զրել են այնպէս՝ ինչպէս որ գտեր են։ Եւ անհիթեթ զրաբարութիւնն է զրելը՝ թէ «Հայկազեանը մեղանչել է բանասիրութեան դէմ երբ ընդունել է չեղոր զրութիւնը թիւր ստուգարանութեան մնջումով, այն ինչ պարտաւոր էր հետեւիլ ձեռագական աւանդութեան»։

Բոլոր այն ձեռագիրները՝ զորս յիշած է Հայկազեան, ամէնն ալ ե-ով են, չեղոր. թող հրամէէ հոս Պ. Աղոնց. ահա պիտի դնեմ հոս, եւ ցուցնել թէ որբան անիւրաւ է Պ. Աղոնց իր խօսքերուն մէջ. Հայկազեանը անցան հաւատարիմ է նախնաց աւանդներուն, որ սխալներն անզամ

դրած է, եւ ես ինքը շատ անգամ մեղադիր եմ զայն. հանդիպեր է երբեք սխալ զրութեան, դրեր է. հանդիպեր է ուղղվ զրութեան՝ երբեք, դրեր է. դրեր է բաղդ եւ բախու, եւն, եւն. եթէ հանդիպած ըլլար հատ մը չեղոք զրութեան, պիտի զնէր, եւ պիտի զրկէր չեղոք-ին, ինչպէս ըրած է միւսերուն. ինց Պ. Ալոնց «բացարձակ մոլորութեան» մէջ է:

«Քերականութիւն Դիինիսիոսի Թրակացոյ՝ Յովհաննուն Եզնկացոյ՝ Մեկնութիւն Քերականութեանն Դաւթի անյաղթիւն Ներածութիւն Պորփիրիք»:

Բովանդակութիւնն այն ձեռագրին՝ զորունիմ առջեւու:

«Ես նախ ասէ, որք են յայտնիչ արականին, իրականին, եւ Զէ ԶԱՐԻՒՆ» (ասսպէս իրարմէ հնուու):

«Ես վախճանականց անուանց են. արուաց. եւ իզաց. եւ ԶէԶՈՒՑաց ամենեցեան»:

«Ես յատուկ անուն արականին, եւ իրականին, եւ ԶէԶՈՒՑին»:

Այս օրինակները երկիշեան ձեռագրին մէջ սեան մէջ, միւս սեան մէջ ալ ուրիշ երեր օրինակներ, եւ յաջորդ էջին մէջ հինգ ուրիշ ԶէԶՈՒՑներ՝ ամենն ալ եռու:

Հատ մըն ալ երրորդ էջին. «... քանզի մի են շնուր անուն, երից սերիցն հաւասար երեւի. զի է արական, է իրական, է ԶէԶՈՒՑ»:

Ուրիշ ձեռագրը. Պերի Ալմէնիսիաս. «Բայց սակայն եւ ոչ որպէս ԶէԶՈՒՑ ճըշմարիք ներընեղունի սաեւլ», եւն:

Սոյն վկայութիւնը 1833-ին՝ այսինքն Հայկազեանի տպագրութեանի երեր տարի առաջ՝ տպուած է Դաւիթ Անյաղթի Մատենագրութեանց մէջ. էջ 470, նոյնպէս ԶէԶՈՒՑ:

Երրորդ ձեռագիր, ուր կան Դիինիսիոսի միու Թրակացի, Մեկնութիւն Եզնկացոյ, եւն. «Եւ վախճանականց անուանց են. արուաց. եւ իզաց եւ ԶէԶՈՒՑ. ամենեցեան»:

— «Եւ սերց են երեց. արական. իշական. ԶէԶՈՒՑ»:

Հատ մըն ալ Յովհաննու Յայտնութիւնն Լամբրունացոյ. «Բայց պարտ է զիտել զի ըստ հելլենացոցն բարբառոյն, զէ. (զեօթն) զլուխն իրական ասաց, եւ զէ. լերինս ԶէԶՈՒՑ»: Աս ալ կայ Հայկազեանին մէջ:

Չորս ձեռագիրներէ բերուած այս օրինակներով արգէն Պորփի. Աղոնցի ամբաւանութիւնը ինքնին կը հերցուի: Կանչեցի Քամալավէպաշի խմբագիրը սենեակու, եւ մէջ բերած օրինակներս ցոյց տուի ձեռագիրներուն մէջ, եւ ինց աշրօպը տեսաւ, եւ կրնայ վկայել՝ թէ ճշմարիք են բերած օրինակներս: Եթէ հարկ ըլլայ՝ պատրաստ եմ մինչեւ իսկ լուսատիպ հրատարակել:

Զերոր կրնայ եշով ալ զրուած ըլլալ: Հոս զնեմ պատճառները՝ որոնց կարելի է Պորփի. Աղոնցի մորչէն անգամ անցած չեն:

Մեր է զիրը զրեթէ միշտ վերջին վանկին մէջ զյութիւն ունի. վերջնիթեր կամ անիէ առաջ եղած վանկերուն մէջ զրեթէ միշտ ե է: Բայց երբ բարը բարդ ըլլայ, եւ տաշջին բարը ի զրով վերջանայ, այն ատեն այդ ի զիրը՝ Կ'ըլլայ է, երբեմն նաև ե:

Օրինակներ. Աղեկէզ եւ աղեկէզ (աղերապէն), աղեխարշ եւ աղեխարշ, ալեկոծ եւ ալեկոծ, սոկեզօծ եւ ոսկեզօծ, հոգեկեր եւ հոգեկիր, եւն եւն:

Բայտ այսմ՝ զրող մը՝ չեղոք-ին եւն կրնայ ե բրած ըլլալ: Կամ ինչպէս որ եղած են զրողներ թէ, եթէ, թեպետ, ա-

1. Հերկայ Յօպուածն դրած էր որդին երբ հզեկառաւուց յայսինք երապարակութիւնը Պ. Անոն Մերակեան այցելու Վ. Պարար. Փափառեցաւ սեսնել սենեակու. հայ, ըստ, համերեց նայիւ ու ձեռագիրները. եւ մէկնէ

մէկնէ ույս առի յեղաները: — Քանին մը օր տառ ալ յայսինք բանուու Տօթոյ. Ամերամ Թորզաման եկու վենեակու, ան շատ այցելեց սենեակու. եւ անու յեղոցներու ըստաբերու... վկայ երկուուն ալ...

սիրն՝ այդ կարգի մարզիկ կրնան լեզուն  
ալ՝ լեզոք զրած ըլլալ, բայց ոչ այն ի-  
մաստով՝ զոր կը յայտնէ Պ. Աղոնց, որու  
մասին պիտի խօսիմ թիշ վերը:

Զարդելով Պ. Աղոնցի ամենէն զօրաւոր  
նեցուկը, անցնինը իր ուրիշ զրագրտու-  
թեանց:

Զերք բառը «Նոր Հայկազեան» ով չի  
սկիբ, Պ. Աղոնց պէտք էր զիտնալ որ  
արդէն Միհիթար Արքահայր իր հրատա-  
րակած (1749) Հայկազեան բառգիրքին  
մէջ զրած էր Զերք:

Բայց Միհիթար Արքայէն ալ առաջ՝  
կայ ձեռագիր «Գանձ Հայոց լեզուին, կամ  
Բառարան Ստեփանեան» (1780) (Ստե-  
փանոսի Ստեփանեան Ռոշցա լեհացոյ).  
որու մասին կը զրէ Տաշեան (Մայր Յու-  
ցակ, էջ 22). «Նկատելով հեղինակին  
ժամանակը՝ շատ ընտիր երկասիրութիւն  
մըն է գործը նաեւ իրրիւ պարզ բառ-  
զիրը նկատելով, եւ ցաւելու է որ տպա-  
զութեամբ չէ լրց տեսած տարիներու  
աշխատութեան այս արդիւնքն։ Յարդի է  
նաեւ այսօր մանաւանդ այն կողմանէ,  
որ հեղինակը կոչումներ կ'ընէ բազմաթիւ  
հայ ձեռագիր մատեաններէն, որոնցմէ ո-  
մանը նաեւ այսօր յայտնի չեն լիովին...  
ամրողն նաեւ այսօր հրատարակութեան  
արժանի գործը մըն է։»

Ահա թէ ինչ կը զրէ Ռուշեան.

— Զէջնո՞ր. իբր ոչ զոյ յերկոցունց.  
նշանակէ ոչ այս, եւ ոչ այն. neuter.  
Դաւ. (անյաղթ). Քիեր, կը վախճանականը  
անուանց են արուաց, եւ իզաց, եւ Զէ-  
ջնիքաց ամեններհան։

— Զէջնո՞վկան. Դաւ. Քիեր. Մեռց են  
երեց, արական, իզական եւ Զէջնո՞վա-  
կան։ — Առ բարոյականս չէզորական  
դիտաւորութիւն է, որով ոյ կամի, եւ ոչ  
կամի։

— Զէջնո՞վապէս ոչ առ այս, եւ ոչ առ  
այն կողմ... Դաւ. է. բ. Հարկ է զորակ,  
կամ յարանունարար, կամ հումանունա-  
րար, կամ չէզորապէս յասիցիլոց որա-  
կութեանց ասիլ։

Ասոնց զրուած են 1780-ին, ամենա-  
հին բառարանը զոր ունինք. եւ այդ մարզը  
մեր՝ Ա. Ղազարու ձեռագիրներուն վրայէն  
չէ զրած։

Այս օրինակներն ալ բարձրագոչ կ'ա-  
ղաղակեն որ ոչ միայն անիրաւ է Պրոֆ.  
Աղոնց, այլ և թանձը մոլորութիւնն մէջ երբ  
կը յարձակի նոր Հայկազեանի վրայ։  
Ուշը բառական՝ Պ. Աղոնցի իսկ Հարզ-  
ուիշուր եղած նեցուկը, փոշի զարձուցած՝  
հովին կու տայ։

Տեսնենք Միհիթար Արքահօր տուած  
սահմանը. «չէ ոյ. որով մերթ նշանակի՝  
ոչ ոք, կամ եւ ոչ մինն. եւ ըստ այսմ  
իմանի մինչ ասի. չէզոյց ի նախաղասու-  
թեանցը է նշարիտ (այսինքն ոչ մին).  
կամ չէզոյց ի նոցանէ էաու (Աղոնցմէ  
ոչ մէկը առաւ): Իսկ մերթ նշանակի այն՝  
որ ոչ յայսմանէ է, եւ ոչ յայնմանէ,  
կամ որ ոչ այս է, եւ ոչ այն. ուամկ. ոչ  
սա՞ ոչ ան: Եւ ըստ այսմ ամենայն բայց,  
որը ոչ ներգործականը են եւ ոչ կրաւո-  
րականը, Զէջնո՞ր կոչին։»

Միհիթար Արքահօր Բառզիրը տպուած  
է 1749-ին։

Խսկ նոր Հայկազեան (1836) կը սահ-  
մանէ. «որ չէ որպէս զոյ ի կենանեաց  
կամ ի մարդկանէ. ոչ արու, եւ ոչ էգ.՝  
«Ոչ ի չկորացն էր Յովսէփ, այլ ի կա-  
տարեալ արանց. Երգն. Մտր. — Զէկո-  
րացն իբրա զիշակէս: Ասոդ. գ. 21: Ա-  
րուին եւ իզին, բնութեամբ լերդիին: Դաճ.՝  
— ի նմանութիւն չկորի, ոչ արուի եւ  
ոչ իզի. Հ. յունիս, իս, եւն, եւն։

Ասոնց տպուած զրբերու օրինակներ  
են, ձեռագիրներուն մէջ նոյնպէս եռով:  
Բարպատունի, Այտընեան, Նորայր,  
(զլխաւորները միայն յիշելով) որոնց առ-  
ջեւ աշխարհի բուոր Պրոֆեսորները, ընդ  
որս եւ Պրոֆ. Աղոնց, պէտք է զլուի  
ծոնն խնարծութեամբ եւ յարգանօր, չե-  
զորս եռով զրած են, ըսել ոզելով թէ  
«Բարպատու մոլորութիւնը» Պրոֆ. Ա-  
ղոնցի մօտ պէտք է փնտոել եւ ոչ թէ  
իրենց։

\*\*

Անցնինք ուրիշ բանի. կը զրէ Պ. Ա-  
դոնց. « Նախ չէ կարելի ասել չե դոք,  
ինչպէս աններելի է ասել չե զմարդ »:

Հոյ կարեւոր է որ լաւ դաս մը տանց  
Պ. Ադոնցին, որ Կ'երեւայ թէ ժամանակը  
լեզուազիտութիւն բառը սորվէլու զործա-  
ծած ըլլալով՝ չէ կըցած լաւ հայերէն սոր-  
վիլ. Մինչ պէտք էր նաև հայերէն սոր-  
վիլ, եւ ապա լեզուազիտութեան ետեւէ  
ըլլալ:

Պրոֆ. Ադոնց անշուշչա գիտէ, եւ եթէ  
չի զիտե՞ր պէտք է զիտնայ որ մեր ի-  
դ, ց, աս, ընդ, ըստ նախողինները, եւ նոյն  
խո է, ոս շազկազինները յօդակապի պաշ-  
տօն կը կատարէն՝ կապելով երկու բառ  
իրարութ. « Ասիրիեան, սիրտիր երան,  
գոյնզոյն, թելզթել, խիտախիտ, զիրկ-  
ընդխառն, օրջորէ, (օրջօր՝ իրենց լե-  
զուով). պարուսպաշաճն, այրենի, եւն.  
եւն. այսպէս նաև չէջոց: (Հմմտ. « Զար-  
գացելոց », Էջ 665):

Այս բառաւածներէն կը հետեւի որ այդ  
զան յօդակապ մըն է, որ գրուած է հ-ին  
եւ ո-ին միջին բառն նշիւնը բաղցրա-  
ցընելու եւ միանգամայն ոյժ տալու բառին.  
Նոյն ոճով շինուած է եւ ոսկեզօծ բառը.  
այս զան ալ կը կատարէ միեւնոյն պաշ-  
տօնը: Այս՝ ընդհանուր մեկնութիւն:

Իսկ մեր անձնական մեկնութիւնը ահա.  
կական բայերը՝ յունական ոճով՝ կառ-  
նեն նաև հայցական հոլով՝ բնութեան  
ինդիր:

Այս ոճը կայ նաև ուրիշ եւրոպական  
լեզուներու մէջ.

Monsieur, êtes-vous le père de  
cet enfant? Oui, je le suis. Madame,  
êtes-vous la mère de cet en-  
fant? Oui, je la suis. Mesdames,  
êtes-vous les parentes dont on m'a  
parlé? Oui, nous les sommes. Le  
la, les հայցական հոլովեր են:

Այսպէս նաև իտալերէնի, անգլիերէնի  
եւ գերմաներէնի մէջ.

Ihr nennt mich Meister und Herr,

und mit Recht sagt ihr es; denn  
ich bin es. Այս ըս-ը հայցական է:

Գալով մեր լեզուին, ձգնից անորիշ  
գերայներով զործածուածները, որոնց  
թիւը չկայ, նաեւ ոսկեղարու մէջ. « Ծն-  
տրեաց զմեզ՝ յինել սուրբի եւ անարատու:  
յինել հեթանոսաց ժառանգակիցն եւ մար-  
թակիցն եւ հազորդու աւետեացն. — Եր-  
բոց զգաստու յինել, պարկեշտու, ցածունս,  
ողջամիտու ի հաւատու: — Զայք իսկ պարտ  
է զոլ թիսուաի. — Լինել ինձ զայն որ  
վերագոյն բան զիս են: Քանզի հարկ  
է զոլ զննե. (Թատ. Անյաղթ). « Մատե-  
նազորութիւնց », 475, եւն, եւն:

Դիմաւոր բայի ցով. « Զով որ՝ ասէք զի-  
նէն՝ թէ յիշմ, պատասխանի եւ գիտուու  
եւ ասէք, զիրիստուն Աստուծոյ: — Զոր  
ոչն էր եղեւ՝ վասն բազում մարզափրու-  
թեան իւրոյ. (Դաւան. Հաւատոյ). — Զոր  
էրն ոչ ի բաց թողլով, եղեւ որ ոչն էրն  
(Ոճնեցի): — Զայն ցուցանեն յինքեանս  
զոր չեն (Նարեկ): — Էին՝ որը մլնէն  
զայս կրնաւորը բազումը եւ գոեհիկը »,  
(Վրց. Հը.), եւն, եւն:

Նոյն նման կազմուած է նաև մեր յե-  
զոր բառը. չէ բայ, զոր՝ հայցական բնու-  
թեան ինդիր, աել բային նա կամ սա  
զեղչուած:

Գիտեիր. — Հայցական բնութեան  
ինդիր մը կրնայ ըլլալ դերանուն, կրնայ  
ըլլալ դոյցական:

Երբ դերանոն է, այդ ինդիրը անպատ-  
ճառ զայ կ'ուցէ: Ալրէն տեսնուեցաւ մեր  
վերեւ զրած օրինակներուն մէջ: իսկ երբ  
զոյական է, կը զրուի անորոշ հայցական,  
այսինքն առանց զայի: « Դու զի առնես  
զերեց ». — Հոս զայ զրուեցաւ՝ որովհետեւ  
ո զերանուն է. — « Եւ զի զու մարդ ես,  
եւ զանձն ցու տասուած առնես ». հոս չը-  
դրուեցաւ զայ, որովհետեւ ասուած զոյա-  
կան է: — « Թագաւոր զոմ ասեն զՅի-  
սուս », զրաւ զայ՝ որովհետեւ ոմն զերա-  
նուն է: — « Ոչ կոչեցի զմեզ ժառայս ».  
չըրաւ զայ՝ որովհետեւ ծասայս զոյա-  
կան է:

Ուստի, մեծայարգ Պրոֆեսոր Ադոնց

պարզապէս արգահատելի կը դառնայ՝ երբ  
կ'ըսէ, թէ «Նախ չէ կարելի ասել չէ որք,  
ինչպէս աններելի է ասել չէ զմարդ»:

Գեղոր կ'ըսուի, յարգելի Պրոֆեսոր,  
որովհետեւ ոք դեմանուն է, բայց չէ զմարդ  
չ'ըսուիր, որովհետեւ մարդ գոյական է:

Պրոֆեսորէ մը այսօքան զիտութիւնիկ  
կը սպասուէր....:

Անցնինք եղ-ին: Ընթերցող, ասի կովին  
արգարը չէ: Հոսորցած Դասիք Անյաղթի  
բառերէն է, եւ յունարէն՝ Ան բառն է, որ  
մէկ ըսել է: «Եզ բան զմի», այսինքն մի  
բան զմի. — «Մի բառ եզոյէ», մի բառ  
միոյէ. (Պիտ.): Եզակի, եզական ու նման  
բառերը այս եղ-էն ելած են:

Պրոֆ. Աղոնց կ'ըսէ ուրեմն որ չեղոր  
սիալ է, եւ ուղիղն է չեղոր:

«... Հայը յունարէն oudamos Բարգ-  
մանել է ոչ եղով իւիք, ուրիշ անզամ՝ ոչ  
մի իւիք: (Պրոֆ. Աղոնց հայերէնի կոպիտ  
սիալ մը կ'ընէ հոս, աններելի ոչ թէ Պրո-  
ֆեսորի մը, այլ նոյն իսկ մեզի պէս սոս-  
կական մարգիրու, զբելով «ոչ մի իւիք»,  
պէտք է ըլլայ «ոչ միով իւիք»):

«Այս այս եզ բառն է որ մանում է  
նաև յեղոր-ի մէջ. եզ-որ նշանակում է  
մի-որ, չ-եզ-որ = ոչ-մի-որ: Լրիւ ձեւը  
կը լինէր ոչ-եզ-որ:

«Այս վերլուծումը ցոյց է տալիս որ է  
տառը տեղ չունի չեղոր բառի մէջ»:

Թրակացւոյ Քերականութիւն և Յաղասո-  
մակրայիր զիտուն մէջ են Պ. Աղոնցի յի-  
շածները. ահա.

«Եւ ուրացութեանն կամ ապերեւու-  
թեան չէ, ոչ, ոչ իւիք, ոչ միով իւիք....  
Եւ ապասութեան մի, մի իւիք, մի եղով  
իւիք»: (Մեր ձեռազրէն, որ ԶԶԱ-1832-ին  
զրուած է, էջ 31):

Աղոնէն ըսինց վերեւ թէ Պրոֆ. Աղոնց  
հայերէնի անհմտութեան լինարերձ ա-  
պացոյց տուած է՝ զբելով ոչ մի իւիք:  
Երկու ոճիր միանգամայն: Անզիտութիւն  
լիզուի, եւ երկրորդ սիսալ օրինակելու բնա-  
զիրը՝ ինչպէս զրի վերեւ՝ ոչ միով իւիք է:  
Այս՝ մէկ: — Երկրորդ, ոչ-եզ-որ չէ

զրուածը, այլ ոչ եղով իւիք, ոււղականը  
ոչ-եզ-իք: Հոս ալ կը չարափոխէ բնա-  
գիրը: Ուրիշ է ոչ եզ իք, ուրիշ է ոչ եզ որ:  
Ցաւալի՛ բան. Պրոֆեսորներ՝ որ բան  
մը ուղիղ օրինակելու իսկ կարողութիւնը  
չունին՝ լեզուական վճիռներ տալու կ'եւ-  
լնն...

Հիմա տեսնենց խնդրին բուն եղերա-  
կան մասը:

Եղ՝ ուրեմն ըսել է մի. Բուական ա-  
ծական: Բազրատունի իր «Զարգացելոց»ին  
մէջ, էջ 62՝ Մի Բուական ածականին  
անմիջապէս ներցեւը կը զնէ՝ եզ, եղոյ,  
եղոչ, յեզէ, եւն:

Վերեւ տեսանց որ Պ. Աղոնցէ բերուած  
օրինակը ոչ եղով իւիք էր. ոչ՝ մակրայ.  
Եզ իք = մի ինչ: Յերածը եզ որ չէ, եւ  
ոչ ալ՝ ոչ-եզ-որ, այլ ոչ եզ իք,

Համարինց որ եզ որ գոյութիւն ունե-  
նայ, ինչ ըսել է. ըսել է մի որ. եզ = մի.  
Բուական ածական երկուցն ալ:

Ոչ մի որ կարելի է ըսել. ոչ եզ որ  
ըսուածը չկայ. համարինց սակայն թէ  
ըսուած ըլլայ. բայց զիրն ստեղծուելէն ի  
վեր՝ տեսնուած է երբեց թուական ածա-  
կանի մը վրայ չ ժխտականը. ըսուած է  
երբեց յմի, յերկու, յերեք, յորս, յուսն,  
յնազար. ըսէր, ով դուք, որ թիչ մը ողջ-  
մառնութիւն ունից ձեր զիւսուն մէջ. եզ՝ մի՝  
մէկ ըսել է. կարելի՞ է ըսել յեզ. եզը եզ  
է, մէկը մէկ է, կրնայ լմէկ ըլլալ, կրնայ  
յեզ ըլլալ: Քահանան կրնայ լրահանայ  
ըլլալ, մշտնշնեաւորը՝ լմշտնշնեաւոր, ազ-  
գը՝ լազգ, բայց մէկը կրնայ լմէկ ըլլալ...  
երկուրը՝ յերկուց ըլլալ...

Չեղոր = ոչ մի որ = չմիոր: Նստիլ  
ոչ եզ որ բայ է. չմիոր բայ է. ինչ ըսել  
է. ոչ մէկ բայ է. հապա ինչ խարա-  
խատա է:

Արական, իգական. ոչ-եզ-որ... չեզ որ  
= չմի որ:

Ախ, ճաշակ, ողջմառնութիւն, ուր էր  
դուց, ինչո՞ւ Պրոֆեսորներու սենեակներէն  
հեռուները կը զեգերիք:

Չ զիրը՝ ոչ-ին համառոտուածը՝ կը զրուի

բայի վրայ, գոյականի վրայ, ածականի  
վրայ բերել՝ յրերել ողորման՝ լողորմանը.  
Եթե՞ Եթին վասն Եթին... չմօտնշենաւոր,  
յըահանայ, չժողովուրդ, չաստուած, չազգ,  
յինչ, յից, յարուեատ, յահազին, չզոյ, յա-  
հանայապետ, չզարդ, Առւր, չզազան,  
յինչնանի, եւն, եւն: Բայց ուր տեսնուած  
է աշխարհիս վրայ չեղ ոք, չփի ոք, չբեկուց  
ումանք, յարիւր այր, ու նման այլան-  
դակութիւններ:

Մեր «չէղոր»ը նախաղասութիւն մըն  
է. նա՝ յի գոր (յերկուց այտի). աեր բայի,  
բայ, խնդիր:

Ձեզը շինող նոյն Դաւիթ Անաղթէն  
ահա օրինակներ նման բարդութեանց,  
որոնց մէջ Կայ և բայր. «Եւ գիտելի է,  
զի բազում անզամ որպիսիինչեն ի դին-  
չնումն երեւի: Քանզի յորմամ զինչեն ահա-  
մանաւ ճանաչի, յայնժամ որպիսիինչեն ի  
զինչնումն տեսնանի, բանզի զինչեն հանդերձ  
սահմանան երեւի»: (Սահմանը իմաստա-  
սիրուրեան, 122):

Եզրակացութիւն. — Զեղոր բառ զոյու-  
թիւն չունի, եւ չի կրնար ունենալ: Դրել  
ՉնջՈՒթ ըրէիցոր ոնիք է, եւ մոլորութեանց  
գերազականը:

Դարձեալ Պրոփ. Աղոնց թանձր մոլո-  
րութեան մէջ է եւ անիրաւ կերպով կը  
յարձակի Հայկազեանի վրայ: Զեղոր զոյու-  
թիւնը Հայկազեանով չի սկսիր. մեր ու-  
նեցած բոլոր ձեռագիրները ե-ով են. ե-ով  
են եւ Ստեփանոս Ռոշբայի մէջ բերած  
բոլոր օրինակները, որոնց Հայկազեանէ  
106 տարի առաջ զրուած են:

Հայկազեանէ 88 տարի առաջ տպուած  
է նաեւ Միսիթար Արքահօր բազիրը, որ  
նոյնպէս ե-ով կը գրէ:

Աւստի սիրելի Ընթերցող՝ գուն ինչպէս  
մինչև հիմա, ասէկ վերջն ալ՝ զի ուղիղ  
ձեւով ԶէջՈՒթ, «անշեղ եւ անվրէպ», ա-  
ռանց մտիկ ընելու Պրոփետորի մը ծուռ  
սաղրանքներում:

\* \*

Անցնինը ԱՄԵՆ-ին:

Պրոփ. Աղոնց հոս կը պարզէ ոչ լոկ  
թանձր մոլորութիւն, այլ նաեւ թանձր  
տպիտութիւն, ամրող այս մասին մէջ միակ  
ուզիդ բառը որ կայ՝ հետազայս բանն է,  
երկիցս գործածուած: (Ասոր հաւնեցայ):  
Ուրիշ ամէն ինչ սիրալ է:

Ահա թէ ինչպէս կը սկսի. «Եթէ չեմ  
սիրալում Հ. Ղազիկեանը կարծում է որ  
այս բառը նոյնն է ինչ որ մեն, մի այր  
շալակին: Բառերը ի զուր տեղը ծանրու-  
թիւն չնեն կերցնում: Այսպիսի ստուգա-  
րանութիւնները միանզամայն աններելի են  
արդի լեզուագիտութեան տեսակչիցք»:

Մէյմը կանսիկ այդ «արդի լեզուագի-  
տութիւնը ասաք զնենք. նաև հայրէին  
սորվելու է եւ ապա «լեզուագիտութիւն»  
բառը բերան առնելու է:

Մենց ամենի մասին գրելուու՝ անթիւ  
փաստեր բերած էինք, եւ յիշած էինց  
պարզապէս մեն-ի պարագան: Կ'երեւայ  
թէ Պ. Աղոնց կարգացած իսկ չէ մեր  
ցանիցս ամենի մասին զրածները (տես  
«Մը՛ զրէց», Էջ 137-159), եւ ուրիշ  
տեղեր ալ, եւ ելիր միայն այդ մենք կը  
յիշէ:

Մարկ ըրէց ուրեմն. կամայ՝ տկամայ,  
ախմար, տիմար, ծուխ, ածուխ, պուխա՝  
տպուխտ, խորշ՝ ախորժ, ինչ են այս ոյ-  
քերը... իսկ Յովհաննէս Մամիկոնեանի  
ցով՝ Մմրատին ըսելը Ասուրին. «Յի-  
րափ է անուն քո Ասուր, զի սուր քո  
չէ ինչ»:

Իսկ ինչ պիտի ըսէ ձեր «լեզուագի-  
տութիւնը» սա պատ՝ ապատ, կումբ՝ ա-  
կումբ, նօթի՝ անօթի, նօսր, անօսր, ախո-  
յան կամ ախոյեան (իոյանամ բայէն):  
Ուր թողունց պարակերէնէ փոխանեալ շատ  
մը բառերը, որոնց առջեն հայ լեզուն այր  
մը տնկեր է. տասա, տուսան, ասպար,  
եւն. ինչ անուն պիտի տայ ձեր լեզուա-  
գիտութիւնը այս այրերուն՝ որոնց զրուած  
են, նշանակութիւնն անփոփոխ թողուն-  
չոս է որ «բառերը ի զուր տեղ ծանրու-

թիւն են վերցնում», եւ սակայն ինդպու համար ձեր «արդի լեզուազիտութեան» վրայ:

«Ենթակա բառը առանձին չէ պատահում հին մատենագիրների մօտ»:

Կը սխալի Պ. Աղոնց, թիշ, բայց պատահում է հին մատենագիրների մօտ, քամէն մատենագիրների չնորդացն լատուուց, կորին: — Յամէն առարածոց, Զ. ստէպ: — Ամէնն առանց զործելոյ անկատար է», Ա: — Ասոնց ուղեգարու զրբեր են, հասկանում էք, Պ. Աղոնց:

Ահա եւ Գաւիթ Անյաղթէն, հինգերորդ դար, «որզան՝ իր ամէն մարդ, ամէն կենդանի, — որզան՝ ամէն մարդ սպիտակ, ոչ ամէն մարդ սպիտակ, — որդէն՝ ամէն մարդ արդար, ոչ որ մարդ արդար, — ոչ ամէն մարդ սպիտակ», բանզի ոչ ամէն որ զըստ բորբէն նշանակէ: (Յաղաց մէկնութեան Արքայութիւն, 467) — «Իր ամէն մարդ, ոչ իր ամէն մարդ, իր ամէն ոչ մարդ, ոչ իր ամէն մարդ»:

Ամէն բառը միջին զարէն ասդին սկսած է յաճախին եւ եթէ՝ «բարձմավէպաց չմրժուար՝ ամբողջ թերթը կրնայի լեցնել առմէններով, այնքան շատ կայ... իսկ բուն մատենագրական լեզուն միայն բարդութեան մէջ կը գործածէր». Ամենասպատ, ամենատես, ամենատէր, ամէնիշխան, ամէնուսոյց, են: Սրովինտես ամենայնին արմատն է այս բառը. եւ անտարակոյս անոր բուն հին ձեւն էր՝ սամկին մէջ պահուած:

Շարունակենց.

«Նրա (ամէն)-ի փոխորէն գործածական է ամենայն»:

«Եմանօթ են նաեւ ամեններին, եւ ամեն նով կազմուած բառեր: Ազաթանգեղուար Գ. պրակում տալիս է այլպիսիների մի շաբան. «այդ ամենաըրարն, ամենաստեղծն, ամենահաստիչն, ամենաիմաստն», ամենատէրն, ամենակալն, ամենաըրժիշկն իրատեաց զձեզ»:

Հոս ալ պզտիկ զաս մը Պ. Աղոնցին, որովհետեւ տցէս բաներ կ'ըսէ: Այդ բառերը ամեն-ով կազմուած չեն, այլ ամէն ովով: Ըստ հայ լեզուի օրէնքին՝ ամեն-ին սեռականը կ'ըլլայ ամենի: «Զպատճառուն ինդրեսուց ամենիդ». Եթիր, աւետ. (սուկենդար) — Ամենից հոգւոց ամենից կուսից: Նար: Զատեղծողդ ամենից. կենացն ամենից. ի զէմն ամենից. նար. են. են:

Արդ, բարդութեան պարագային, երբ յաջորդ բառը բաղաձայնով սկսի, այդ է զիրը կը փոխուի ե-ի, որովհետեւ հայ լեզուին մէջ օրէնք է որ վերջավանին ե-ն երբ վերջնինը վանկ ըլլայ, այնինքն հուլովիւ կամ բարդուի, այդ ե-ն կը փոխուի ե-ի կամ ի-ի, եւ յօդակապ կը դրուի. ինչպէս երած է վերի օրէնակներուն մէջ, իսկ յաջորդ բառը երբ ձայնաւորով սկսի, այդ արմատական ե-ն՝ կը մայ անփոփոխ, եւ յօդակապ չի դրուի: Ուստի կ'ըսեն ուկերարուն նախինից, ամէնիշխան, ամէնուսոյց, ամէնիմաց, ամէնիշխող, ամէնսփիւս, են: իսկ յաջորդներէն, ամէնամիտալից (Փարու.), ամէնանեցուն (Նարեկ.), ամէնայցելու (Դաւ., անջ.), ամէնապիկար (Նարեկ.), ամէնառատ (Պիտ., Նարեկ.-Յձիւ.-Խոսր. շար.), ամէնառիւծ, ամէնարար (Յձիւ.), ամէնարժեայ (Խոսր.), ամէնարմատ, ամէնարտեստ, ամէնար-

1. Այդ մէջ բերուած կտորը 892 էլլու է. եւ «Հայութիւն» թէրթի մէջ սխալ դրուած է 896: Այս մէկը, — Ենթարք, նախառառութիւնը Այդ — ով է սկսիր. այլ Արդու, Ենթարք, այլ այլանդակ ամենամասան հրաց էնու բան է, սփիքարու զրբի մը մէջ կրնան ըլլալ այլզպիսի լրբուու բաներ: Ջիրացին զոյ զնելու է, ամենին մասան է ամենամասան ովէ չընուզ, Պատիւ, թէ Ենթարք-ը: Որուն օքիցին բոնեմ... կը գափացէի որ «Հայութիւն»

բնից»ի խմբը նայէր Պ. Աղոնցի ձեռագիրը, եւ կրատակէր ճշմարտութիւնը, յանցանցը շատ մեծ է, ուրբացագութիւնը պահուած է ամենաըրարն ամբողջ մէջներուն մատու ևլլու մէջն: արդէն տեսանց ուրիշ տեղունք ամենաըրարն է այսնին: Կարծին լրացէր բոլորին անհմատ ըլլալ հայեցական մասն է ամենամասան ովէ չընուզ, Պատիւ, Աղոնց, թէ Ենթարք-ը: Որուն օքիցին բոնեմ... կը գափացէի որ «Հայ-

փի, ամէնհերանեան, ամէնհերեւելի, ամէնհերզուու, ամէնհերջանիկ, ամէնհերջանկառար, ամէնհերջանկապէս, ամէնհերուոող, ամէնհերջանկալ, ամէնհերջանկատ, ամէնհերջանիմաստ, ամէնհերջանմաստարար, - պէս, ամէնհերջանմատուն, ամէնհերջանց, ամէնհերջանկան, ամէնհերջանողորմ, ամէնհերջանողորմութիւն, ամէնհոսկի, ամէնհոտակ, ամէնհօրինակ, ամէնհօրնեալ, ամէնհօրնեալ,

Պրոֆ. Ալոնցի կը հարցնեմ. ի՞նչ են այս ԱՄԷՆՀԵՐԸ... հրամանեցից... համեմէ... բռնուեցան և կունիդ, ինչո՞ւ չէր պատասխաներ. եթէ ամեն է ուղղած ձեւը, հապա ինչ են այս ամեններու սովորաբէն սկսալ բոլոր յաջորդներուն բով. .ու ելեք ինձի Ագաթանզեղոսէն կարգ մը օրինակներ կը բերէց, որոնց եռով են, եւ անկէ կը հետեւցնէց, թէ ամեն ձեւը սխալ է:

Ըստ արդէն վերը կանոնը. յաջորդ բառը ձայնաւորով ըլլալուն՝ առանց յօդակապի եւ առանց փոփոխութեան երկու բառերը կը գրուին իրարու բով. նոյն արարողութիւնը կը տեսնուի երբեմն նոյն իսկ բարաձայնով սկսող բառերու բով. Վրեմյանիդր...

(Ե՞ն կրնայ ե-ի ալ փոխուի ձայնաւորէ առաջ. ինչպէս է Ազաթանզեղոսի ամենիմաստ բառին մէջ. ամենիմաստը սակայն աւելի շնորհալի է):

Իսկ երբ յաջորդ բառը բաղաձայնով սկսի փոփոխման կանոնը կը մտնէ ներս. պարզն - պարենաւորել հելլէն՝ հելլէնական. հայերէն, -քէնի, հայերէնապէտ, եւն:

Այսպէս ամէն-ամէնի:

Ամէնհարաշի, ամէնհարեր, ամէնհատես, ամէնհակալ, ամէնհարոյժ, ամէնհարոյս, ամէնհազեղ. վերեւ յիշուած Ստեփանեան բառարանը, «մեք միայն զառաւել ի կիր տեսալսն զնեմը» կ'ըսէ եւ կը շարէ 140 օրինակներ՝ նախնեաց զրբերէն՝ յիշելով զրբին անունը. են. են. Այս անմիտ օրինակները կ'ըսեն Պ. Ալոնցի, թէ սիրաք Պրոֆեսոր, կը ներէց, բայց թանձը մուլորութեան մէջ էր:

Ասկէ վերջ Պ. Ալոնց երեսուն՝ բառասուն տող բան կը զբէ, որոնց բոլոր դա-

ապարկաբանութիւն են. տարրական կանոնի մը անգիտութիւնը իտառափնդոր բաներ ըսել կու տայ իրեն:

Կ'առնի ձեռց աղուս եւ աղկտ բառերը. ասոնց, կ'ըսէ, կ'ըլլան եղեր ազուիսու եւ աղուսու, աղուի եւ աղեափի Ռուբեմն, ամեն ալ պէտք է ըլլար ամենի եւ ամբոխ, կամ ամենայն եւ ամենայն Ռու կը հնտեցնէ. «այդպիսի ձեւեր յայտնի չեն բառաւ. Հետեւապէս եւ ամեն գրութիւնը սխալ է»: Լմացաւ գնաց. կեցցէ «արդի էպուագիտութիւնը»:

Շարունակենց դասը. — Հայ լեզուին մէջ օրէնց է որ փերջավանկի եւ զրէն առաջ միշտ ի կը դրուի եւ ոչ եւ Բացառութիւնը ըլլալով ունինց միայն թ, մ, կ (քնն, մնն, գնն), զրերուն անունները, դեռ բառը, եւ իրեն (իւրեան), ցորեն (ցորեան), ատեն (ատեան), զենէն (զենեան), ըստ ումանց նաեւ պատճեն (պատճեան):

Ն-է առաջ այդ ե-իրը կը փոխուին ումանց ի-ի, ումանց ե-ի:

Այսպէս օրէն, չեն, զեն, պատճեն, ժառապէն, փոխարէն, ցէն, զէն, կ'ըլլան օրինաւորը, շինել, զինուիլ, պատճինլ, ժառապէնել, փոխարինէլ, ցինախնդիր, հինահար, եւն:

Իսկ ե-ի կը փոխուին բոլոր յատուկ անունները. Գուրգէն, Սուրէն, Զաւէն, Փառէն, Խորէն, Արսէն, Բաբէն, Արշէն, ու նմանները. Գուրգէնի կամ Գուրգէնայ, Սուրէնի, Զաւէնի, եւն:

Իսկ բառերէն՝ պարէն, հելլէն, որոնց կ'ըլլան պարէնաւորել, հելլէնացի, հելլենական, հելլէնազիր. ասոնց կարգէն է ահա ամեն բառը, որ կ'ըլլայ ամենի, ամենակալ, ամենեւին, եւն., եւ ոչ երբեք ամինի, ամինակալ: Մին բառին ե-ն միայն կը փոխուի թէ ե, եւ թէ ի. մենաւոր, մինաւոր, մենակ, մինակ:

Արդ զիսնալուն է մեծայարգ Պրոֆ. Ալոնցի, որ հայ վիրը զտնուելէն ի վեր՝ Գուրգինի, Արսինի, Խորինի, պարինի, զելլինի զրուած չեն երբեք. որով՝ չեն կրնար զրուիլ նաեւ ամինի, ամինայն, ու նման պարանդակութիւններ:

Գալով ազուե եւ ազեա բառերոն՝ ու ըսնց թէ եռով եւ թէ ի՞ով զրուելու մասին խօսք կ'ընէ, մեր գիտած հայերնին մէջ ազուիսու ձեւ զոյութիւն չունի, այլ աղուեսու, աղուեսացուն, աղուեսնիի, աղուեսացրոշմ, աղուեսակերպ, եւն։ Միաւ է Պ. Աղոնցի բաժճը։

Աղէս՝ երկու կերպով կ'ըլլայ, աղետի եւ աղիտի թայց կան ուրիշ նման ձեւեր ալ. Մովսէս՝ կ'ըլլայ Մովսէսի եւ Մովսէսիս, Ներսէս՝ Ներսէսի եւ Ներսէսիս, Թաւուկան ձեւը կ'ըլլայ յաւիտեան, թայց երանաւեան ձեւը՝ կ'ըլլայ երանաւետեալ։ Հոս կը փոխէ ե-ի, եւն, եւն։

Խակ էլ վերջացողները միայն ե-ի կը փոխուին. Խորայէլ, Միթրայէլ, եւն, Խորայէլի, Միթրայէլի, եւն։

Հետեւցնելով՝ ամէն բառը կը հոլովով՝ միայն ե-ի փոխելով իր ե-ն, ամնին, եւ ոչ երբեք ի-ի. ամինի։

Պ. Աղոնց կը խօսի յետոյ ամեն-ի կազմութեան մասին, ու կ'իշնէ վար վար՝ մինչեւ բարբառը զարարացլոց, որոնց աման կ'ըսնէ եղեր, որով պէտք է ամեն ըլլայ եղեր...»

Դարապացցին ալ մեր ըսածը կը հասատէ եւ ոչ իր, Ամանը համայն է. Ժողովուրդը հայրը՝ հար կ'ընէ, մայրը՝ մար, փայտը՝ փատ, զարձեալ չէ՞ որ զրարարի ա. Լծորդութեան բոլոր անկատար եղ. գ. զէմբերուն այրը ար կ'ընենք խօսքի մէջ ալ՝ զրութեան մէջ ալ։ Կարդայր, զարմանայր, իմանայր, եւն. կ'ըսնենք կը կարդար, կը զարմանար, կ'իմանար։

Դարձեալ նոյն ծողովուրդը չէ՞ որ հայրը՝ կ'ընէ նաև եղեր, մայրը՝ մեր, փայտը՝ փեկ՝ այլ՝ ել, զայլ՝ գէլ, այեր՝ են, կայրը՝ կէր (ի մէջ ծովուն հաւը մի կէր). Ո՞ւր ալ զառնանը՝ վեր ու վար, միշտ ՀԱՄԱՅՆ=ԱՐԵՆ կ'ելլէ, եւ ոչ ամեն։

Ա. Աղոնցի բայց կը կարդար, կ'ըսնէ եւ

կէր, կարայր, կարէր, տարայր, տարէր. եւն. եւն։

Արքեմին այդ համայն բառի ծնունդն է ամէն։ Բուն արմատ համ. եռն ինկած է, մասցած է ամ, այ ։ է ամէն. Ասկէ ծազած է ամէնայն. (Ըսինց որ է զիրը կը փոխով ե-ի երը ածանցուի). ու բոլոր խումբը ամէն-ով սկսող բառերուն։

Խակ իր եշապաշտ քարոզին առթիւ՝ կը յիշեցնենք իրեն որ ինցը շատ ուշ մասեր է, արգէն ատոր կատարեալը ըրաւ երեւանի կառավարութիւնը։

Թայց ըսածները բոլոր սիալ եւ անհերթեթ են. Զըսինց տեղ մը թէ նախ հայերէն սովորելու է (իրենց բառով)։

Քարոզ կը կարդայ որ ե-ի թիւը զեղչելու է, եւ եռով զեղչելու է։ «Մեր նախնից, կ'ըսէ, զրում էին հնում՝ թէ, երե, ասեիր», եւն։

Չեր նախնից զրում էին եւ միշտ զրել են վերայ, յետոյ, Աստուած, եւն. եւն. զուց ինչնո՞ւ զրում էց վերայ, յետոյ, Աստուած կամ Աստված։ Ինչո՞ւ չէց հետեւում նախնեաց...»

«Արդի զրում էրական լեզուն կարող էր նաեւ հրամայականը զրել՝ երգէ (եւ ոչ երգէ), խօսե՛ (եւ ոչ խօսե՛, եւ այլն), Հին երգեան սղութելով տալիս է երգէ, ինչպէս զրում ենք կարդայ (եւ ոչ կարդայ)։

Տգէտ բաներ կ'ըսէ. ես աղմուելով է՛ չի տար միայն. ես կ'ըլլայ թէ եւ թէ է։ Բառամիջի եա-երը արդէն կ'ըլլան ե. սենեակ-սենեկի. մատեան՝ մատենի, եւն, եւն; Բառապերջի եա-ն է որ կ'ըլլայ ե. երգեան ։ Երգէ՛։

Երքեմին նոյն խակ երբ իրմէ վերջ բառաձայն գտնուի. շմկենամ բայլն կատարեալը ըստ օրինի պէտք է ըլլար՝ ընկեաց. նախնից փոխեր են ընկեց-ի։

Գալով կարդար զրութեան, պէտք է զիտնայ Պըտոֆ. Աղոնցի որ երբ կարդար կը

1. Վեր մարդոց մէջ (այսինքն արքեւանեայց) կան ու մանը որոնց ամէնին յազնակին ամենց կ'ընեն, եղակին ուզիդ ամէն ընելով, խելքու հասնած բաներն էին է

այս անիմանակալ արտարթը։ Գրեր եմ բանեցս այս մասին, թայց զես կան կամչուաներ, որ նոյն ոճով կը զրեն...»

զրենք հրամայականը եւ ոչ թէ կարդայ, պատճառը այն է որ հրամայականները՝ մեր լեզուին մէջ՝ կը շինուին կատարեալի արմատն, որ է բայի մը կատարեալ եղակի երրորդ դէմքը:

կարդացի, կարդացեր, կարդաց.

երգեցի, երգեցեր, երգեցա.

Հրամայականը կը շինուի՝ ձգելով ցոյերը. կարգա՛, երգեա՛: Ասոնց ածանցեալ արմատներ են. պարզ արմատը՝ միեւնոյն տանին հրամայական ալ է, տեսի, տեսեր, տես. մոտ, եր, էլ, պաց, բեր, ած, հան, խած, եւն, եւն, Ասոնց բոլոր ու նմանները թէ կատարեալ եղակի երրորդ դէմք են, եւ թէ հրամայական. կրառորակերպներուն մէջ՝ իր ածանցը կ'աւելցուի. Պիախ-իր, Կոր-իր, Քաց-իր, մատ-իր, զարթ-իր, եւն, եւն:

կարգա՞ն անփոփոխ է աշխարհաբարի մէջ, իսկ երգեա՞ն կ'ըլլայ երդի՛, որովհետեւ մեր լեզուն եղան չի վերջացներ. Հին ատեն բանի մը հոգի փորձեր

են ընկել, բայց իսկոյն խափանուեր է: Բառավերջի են, եսայ պէտք է փոխուին եկի, հրեայ-հրեկի, գոնեա-գոնե, անդեայ-անդեյ, զրեա-զրեկ', եւն, եւն:

Ֆրանացից շալակ մը ու ունին. Յ, Եւ-ծ, Յ. Խորհուրդ պիտի տայինը Պրոֆ. Աղանցի, որ դիմէ փոթով ֆրանսական Ակադեմիային, քանի որ հոն ցովկիկը կը գնուի, եւ այդ բեռ մը օ-երը վերածել տայ մէկի: Ակադեմիան՝ իր իմաստուն խորհուրդներէն լուսաւորուած՝ անմիջապէս պիտի համակերպի, եւ հաւանական է՝ զննըը անզամ եւս ընէ Անմահաստանին, կախելով վիզէն լեզնելը...

Իսկ մենք վերջակէտը զնիլէտ առաջ պիտի յորդուէինց՝ ևթէ ներէ Պրոֆ. Արդնցը, որ լաւ կ'ըլլայ՝ երրեց ուշղագրութեան մասին խօսը շընեն, ոչ ինըը, եւ ոչ ալ «զնում է, զայխ է» ըսողնելուն ամրոջ ճետը, կը բաւէ մեր զմայլելի լեզուին ցաշածն իրենց կործանաբար, բանդիչ ճետոցերէն:

Հ. Ա. Պազուեան

### ՈՒՂԱ.Գ.ՐՈՒԹԻՒՆՔ

### ԴԱԶԱՐԱՅ ՓԱՐՊԵՑԻ ՀՈՅ ՃԱՌԵՆ

«Առն եղեալ որդի» ՈՒՂԱ.ՎԵԼ. «Առ նեղել արտի»

Վահան Մամիկոնեան զԼազար կարգեր էր վերատեսուշ կամ վանահայր կաթողիկէ վանքին, Վաղարշապատ քաղաքի մէջ: Յունական գիտութեամբ զարգացած, և մոտաւոր նոխութեամբ առաւելեալ քան զշատերն իւր ժամանակի արեղաներէն, որոնք չտանելով անոր վայելած վասոքը և համբաւը, թէ ժողովրդի և թէ որերոյ մօտ, այնչափ ըրին որ զզուելով թողուց վանքն և հեռացած գնաց Միջադարք Ամիդ քաղաքը բայց իւր նախանձորդները, փոխանակ հանդար-

տելու, սրեցին լեզունին և սկսան անլուր զրպարտութիւններով զատափետել և վարչակրեկ ընկել Հայաստանի ժողովուրդի և մեծամեծներու մօտ: Զայդ իմանալով Ղազար սաստիկ կը զգացուի, մանաւանդ կը ցաւի շըլլայ թէ կրտսցնէ Վահանի համակրութիւնն և բարի համբաւն, որով երեւեկի եղած էր Հայոց հոգեւորական դասուն մէջ:

Եւ թէպէտ Փրկիչը կը պատուիրէ ճեզ, ներող, անոփակալ և խոնարհ ըլլալ ժամանական անպիտան» խոստովանելով իր անձը, սա-